



ՀԱՅՈՒԹՈՒՄ (1) ՔԱՂԱՔԻՆ

ՆՎԱՐԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հունգարական աշխարհին Թրանսիլվանիոյ նահանգին հայաբնակ քաղաքաց մէջ նշանաւորագոյնն է ստուգիւ Հայապոլիսը (լատ. Armenopolis, գերմ. Armenierstadt), զոր աեղացիք սովորաբար Հայաքաղաք կամ Կերլայ կը կոչեն . վերջին անունս ոռւմաներէն լեզուաւ փոքրիկ գիւղ մը լլալով սոյն քաղքին ծայրը : Հունգարացիք վաթուն տարիէ 'ի վեր առ հասարակ կ'անուանեն զայն Սամոչույզար (Szamos-Ujvár), որ է ըսել «Սամոչ զետին վրայ նոր բերդաքաղաք» :

(1) Դիտմամբ կը գնենք այս հայկական ձեւով քաղքիս անունն , ըստ այլ նմանօրինակ վերջաւորութեամբ քաղաքաց . ինչպէս Եղիսաբեթուպոլիս՝ 'ի Հունգարիս եւն . — Պատկերիս առաջին յատակին վըրայ կը նշարուի երկաթուղոյ կայարանն հանգերձ կառախմբով մը . ձախակողմի մեծ շէնքն հայոց Մայր եկեղեցին է , իսկ մէջտեղի կրկին աշտարակօք տաճար՝ լատինացւոց Ս. Փրանկիսկոս եկեղեցին է . առոնց երկուքին միջեւ կ'երեւի Սոլոմոնի տաճար կոչուած հայոց միւս եկեղեցին , եւ ասոր մօտ բողոքականաց ժողովարանը սրածայր զանգակառ տունով . աջակողմնան բարձր շէնքը՝ քաղքիս Գիմնազիոնն է . աւելի անդին կը տեսնուի Պետական Արգելանոցն՝ որ Ուղղութեան տուն կը կոչուի : Վերջապէս համայնապատկերիս յետին յատակին վրայ նշմարուած ծառաստանն Հասարակաց պարտէզն է :




Մեծ հրապարակին առեւելեան կողմբ

Քաղքիս Հայապոլիս յորջորջուելուն պատճառն ո'չ այնչափ Անիէն (1) ժԴ. զարուն մէջ գաղթող մեր ազգայնոց իրենց հաստատուն բընակութիւնն հոս դրած ըլլալուն համար է . որչափ իւր իսկ հիմնադիրն հայազգի եպիսկոպոսն Օքսինափոս վ. Ստեփանեան (Կամ Վրզարեան ոռոմաներէն յորջորջմամբ) ըլլալուն , Թրանսիլուանիոյ կաթուղիկեայ հայոց առաջին հովիւն , որ Էկորոլա Ա. Գերմանիոյ կայսեր եւ Հունագարիոյ թագաւորին հրամանաւ ու տրամադրութիւնի հրովարտակով հիմնարկած է զայն յամի 1700 . մե՛ծ փառք իւ պատիւ արդարեւ մեր ազգին համար : Իժբախաբար հազիւ 15 տարի վերջը՝ նոյն Օքսինափոս եպիսկոպոսն ըստ ամենայն հաւանականութիւնն թունաւորուած կը վախճանի 'ի Վիեննա 1715ին , եւ հոն իսկ կը թաղուի . իրմէ վերջն ու րիշ եպիսկոպոս չունեցան մերայինք (2) :

(1) Մինչեւ ցայսօր կան հոս ոչ սակաւ հայ ընաանիքներ , որոնք «Անեցի» յորջորջումը պահած են :

(2) Սոյն մեծագործ անձին նկատմամբ՝ ինչպէս նաեւ Թրանսիլուանիոյ ընդհանուր հայոց վրայ պատմական տեղեկութիւնք կ'աւանդուին 'ի Հմտալից մատեանն Հistoria Armenorum Transsilvaniae per Christophorum Lukacsi parochum Armenianopolitanum , Vienna 1859 . նոյնպէս 'ի մասնաւորի կը գրէ Հ. Գրիգոր վ. Գովրիկեան «Դրանսիլուանիոյ Հայոց Մետրապոլիսը» գրքին մէջ . Վիեննա 1896 , էջք 116-133 . — Քանի մը տարիէ 'ի վեր հանգանակութիւն մ'եղած եւ 20 հազար ֆրանքի գումար մը գրեթէ ժողվուած է՝ քաղքիս մեծ հրապարակին վրայ յիշեալ մեծանուն Եպիսկոպոսին արձանը կանգնելու համար . բայց տակաւին գործի ձեռնարկուած չէ : կը մաղթենք որ մ'առաջ իրագործուի այս գաղափարն , ինչպէս նաեւ նոր եպիսկոպոս մը դրուելու կարեւոր խնդիրը :



Նոյն հրապարակին արեւմտեան կողմը (1)

Քոլոֆվարի եւ Գոււաարէթի հետ միացած է Հայաքաղաքն երկաթուղեաւ քսան աարիէ 'ի վեր ։ բնակչադ թիւն է այսօր 7,500. որոնց հազար հինգ հարիւրն հայ են՝ ամենքն ալ կաթուղիկեայ. վաճառականութեամբ եւ այլեւայլ առուատուրով կը զբազին. կան եւս մեծ կալուածասէրներ, որոնք անասնաբուծութեան ետեւէ են եւ բազմաթիւ տուարներ ունին. վերջապէս կը դանուին իսկ 'ի մերայնոց՝ որ ընդարձակ գործարաններ կը բանեցընեն՝ ։ Քաղաքապեան՝ ինչպէս նաեւ սեղւոյս բոլոր պաշտօնեայք՝ հայազգի են. բայց իրենց խօսած ինդուն տեսակ մը գաւառաբարբառ է, խառն տաճկերէն եւ ոռոմաներէն բառերով. դժբախտաբար հայերէն խօսողներէն մեծագոյն մասն անդամ միք այրութինքը կարդալ եւ գրել չեն գիտեր։

Երկու եկեղեցի ունին մերազնեայք նոս. մին միծ՝ Մայր եկեղեցին, յանուն Սրբոյ Նրբորդութեան՝ հիմնարկեալ 1748ին, որուն շինութիւնը տասը տարի տեւած է. եօթը խորան ունի, որոնց միոյն վրայ կը տեսնուի Բիւպէնս հաշակաւոր պատկերահանին Քրիստոփ Խաչին իշխան իշղաներկ թանկագին նկարը (2). Միւս եկեղեցին փոքրագոյն է եւ շինուած 1723ին ծախիւթ Շիմայեան Սողոմոն եւ Աստուածատուր հարազատաց. նուիրեալ է Աւետաման Սրբոյ Կոււին Մարիամու. երեք խորան ունի միայն, բայց տուաջինէն աւելի գեղեցիկ է՝ գոյնգոյն ապակի-
-

(1) Պատկերիս աջակողմը կը աեսնուի կրկնայարէ առւնն Պ. Դաւնիկեանի երեսն հայ Պաշտօնէի Վաճառականութեան Հունգարիոյ։

(2) Թէպէտ ումանք ուզած են մերժել պատկերիս վաւերականութիւնը, ուակայն գիտանական հայ Տոքթորն Յովին. Թէմէ՛վարի A. Szamosújvári Rubens-կը գրուածքին մէջ, 1900ին հոս ապազրեալ. բայց արձակապէս կը հասպառէ հիանիս բուն իսկ Ծիւալէնսէ քաշուած Էլլար։



Մայր եկեղեցին (1)

Ներով ու շքեղ որմանկարներով (2) զարդարուած . աեզացիք Սոլոմոնի տաճար կ'անուանեն զայն : — Տեղական գղերը կը բաղկանայ յայժմուս Աւագերէց-Ժողովրդապետ մը , որ է գերյարգելի Դուկաս զ . Պարանեան . եւ ուրիշ երեք կուսակրօն քահանաներէ . յիշեալ ժողովրդապետը թէ՛ քաղքիս եւ թէ՛ շրջակայ տեղերուն լասին կղերին վրայ իրաւասութիւն ունի . որ շատ տարօրինակ բան մ'է : Յամին 1722 Միմիթար Արբայն առանձին յանձնարարականով հոս խաւրած է զշայր Մինաս զ . Թորոսեան , որ եւ Հայապուսի ժողովրդապետ եղած եւ այս կողմերս քարոզութիւններ իսկ ըրած է (3) :

Քաղաքս ունի Գետական նոր Գիմնազիոն-Լսարան մը , ուր կ'աւանդութին բարձրագոյն ուսումունք : Վարիչն հայ է . կան չորս ուրիշ ուսուցիչք ալ 'ի մերայնոց , որոնց մին եկեղեցական : Աղջկանց համար միջին եւ ստորին ընթացքի վարժարան մը կայ , նոյնպէս նաեւ տար-

(1) Եկեղեցւոյս աշտարակը երկու անգամ կործանած եւ շինուած է . նախ 1784 թուականին , եւ յետոյ 1800ին՝ կայծակ ինկած ըլլալով վրան :

(2) Պօլոս Առաքելոյն քարոզութիւնը ներկայացընող որմանկարին մէջ , շատ նման կերպարանքով դժադրուած է Հ. Ղեւոնդ Ալիշանի պատկերը :

(3) Դրանսիլուանից շատ առ Մետաքարթութեալ 160-164 :



Բնակարան հայ կուն Քարաշունեան գարւիին (1)

բական դպրոց մը մանչ տղայոց . ստկայն այս ամէն կրթական հաստատութեանց մէջ մայրենի լեզուի ուսումը գրեթէ բարձի թողի եղած է : — Ասոնցմէ զաա կայ բուն խսկ ազգային նորակառոյց դպրոց մը 'ի քաղաքիս . յանուն Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին . ուր 24 գիշերօթիկ աշակերտք ձրիտարար կը գաստիրակուին , եւ հայերէն լեզուի կանոնաւոր դասախոսութիւնք կ'աւանդուին , վերատեսուչն է յայժմուս Յովհաննէս վ. Միսքճեան :

Հոս կը հրատարակուի 18 տարիէ 'ի վեր Armenia անուամբ եւ հունդարելէն լեզուաւ գրական եւ ուսումնական ամսաթերթն , որ զիտնական յօդուածներով կը ծանօթացընէ մեր ազգին վերաբերեալ տեղեկութիւնքը . քիչ անգամ հայերէն զրով ոսանաւորներ լոյս կը տեսնեն նոյնին մէջ , Խմբագրապետն է Պ. Խաչիկ Սոնկոթ (Խստուածատուրեան) , ազգասէր եւ գործունեայ ահճ մը եւ միանդամայն Ուսուցիչ Պետական Գիմնազիոնին մէջ :

Վերջապէս ընթերցողաց բաւական որոշ գաղափար մը տալու համար տեղւոյս ազգայնոց խօսած լեզուին վրայ . կը դնենք հոս մի քանի առածներ եւ ասացուածներ , որոնք ցարդ հրատարակուած չեն :

Առած

Թէզ (շուշ) գարձի՛ր քիչ բարձի՛ր .

Վար գրիլ է զգլուխը , փուսթիթ (ասկնուվրայ) եղիլ է տունը .

(1) Բնակարանս գար մը յառաջ կը պատկանէր հայազգի կոմս Քարչունեան զարմին հայապոլսեցւոյ , խսկ այժմ Ծումեններու կղերանոց եղած է :

Ուզիլ ին ըգես (զիս)՝ կրօֆիկը (կոմսեր), պարոններ, նըսունըուիշնը ուզող ունացիլ իմ, ու մէկ գուխչուն (խոյքաբարի) մը էտեւանց գնացիլ իմ.

Դատըստանը՝ մոմէ քիթը՝ ո՞ր զին կի ծալլին, ան զին կի ծալլուի.

Ես Յոհաննէս ածը (այծը) կրասկ՝ ես առնող (փոխ սատկ), Աստուած վճարող :

Խոսակցութիւն

Յոհաննէս՝ մ'ո զմցան (կատուն) ու տա՛ր բազը (տան սատրեր կրեայ մասն), քո (որովհեան) կրակ է (կայ) .

— Մ'ըլայ հեւ (մի՛ ըլլար խեւ), դը (վասն զի) լուսնիկայ է .

— Մաքար (թէ) կրակ է՝ մաքար լուսնիկայ է, տա՛ր նումա (միայն) զմցան բազը :

Աղօթ

Ցիսու պապու՝ պահէ՛ զմեղ կրակէ , ջրէ , յանկարծակի մահէ , քաթանանմէ (աւազակ զօրքերէ), ո չեսպանին զմեղ :

Կարծենք թէ այս համառօտ ծանօթութիւնք բաւականապէս կը լուսաբանեն Հայաքաղաքիս այժմու վիճակը . չաս փափաքեյի է որ Հունդարիոյ միւս հայարնակ աեղերուն վրայ ալ մանրամասն տեղեկութիւնք հրատարակուին աղջային թերթերու մէջ :

Յ. գ. Մ.



Հասպակաց պարտեզն (1)

(1) Սամոչ զետն եւ իւր մէկ փոքր ճիւղը կը շրջապատեն այս ընդարձակ հասարակաց պարտէցն . որ բարձրաբերձ ծառերով ու արուեստական յանկով մը զարգարուած է . Զմենոր բոլորովին կը սասի այն , եւ տեղացիք մնեն զուրածութեամբ երկաթեայ սահելու ունամաններով կը գրունուն նոյնին վրայ : — Գիսանառու է որ ձմենն հոս շատ սաստիկ ցուրտ կ'ընէ , անցեալ յունուարի մէջ՝ ջերմաշափը 0⁰ մինչեւ 30⁰ վար իշտ քանի մը